

ՕՐԻՓԻԴԻ

ՀԱՅՐԵՆԵԱՑ

Ինչ որ խմբագրութեան եւ Տնօրէնութեան կը վերաբերի պէտք է ուզգէլ առ ՊԵՏՐՈՍ ԲՈՐՅՈՒՔԱՎՀ
ԵՐԱՆ, Պօյս Մէրձանը իմամ՝ ԱԾ Խոնի, թիւ 4: — Սկզբանը նումակ կամ ծրար կը մերժուի: Օրագիւն
ամեն շաբթօն հինգշաբթի օրերը կը հրատակուի: Կեցանանց շըջաննի գինը 20 զուրուշնոց աշճառ
մէջիած կ'ան, խոր վշարելի: ամեն թիւէ կինան ստորագրուիլ: — Դուքս երթավաք Օրագրաց Ճամփու
ծախը տանողին վրայ է: — Ծանուցման տողը 4 զուրուշ:

ԲԱԺԱՆԱՅԻ ԴԻՎՐՈՒԹԻՒՆ. Կ. ՊՈՎԱՍ Օրագրաց գրասենեակը: — Թիֆլիս
Մեծարդոց Ազգային գրադարան: — Զմրւանիս Արշակունյակը: — Թէքիրտապ Պ.
Թագուոր Ֆէսլեան: — Կէ յիշ, Օրթագիւալ, Կընճըսոր Պ. Խաչատրուք Մանուկեան: — Տրապիզոն
Պ. Խաչատրուք Էլբուսեան: — Հալէպ, Պ. Յ. Ս. Քիւրքչեան, Փ:

ՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԱՌԱՏՈՒԹԻՒՆ
Կամ աշխային վաշտաբանաց արդի Հեծակը:

Խրաբանչիւր Հայ՝ թէ եւ տարբեր դա-
ղաբաններով, սակայն իւր աղգին բար-
ոյն եւ յառաջադիմութեանը կը բարձայ
եւ անոր օգտին ու բարոյն նախան-
ձախնդիր է: բայց կայ կէտ մը դիտելու,
որ քիչ ուշադրութեանարձանի չէ:

— Ո՞րն է այդ կէտը:

— Մարկուային ընկերութեան կամ
Տաճկաստանի ժողովրդոց երջանկադոյն
աղաղան կերպաւորելու խօստացող թան-
չինանէ հաստատութենէն ի վեր՝ յորում
Եւրոպական կամ ժամանակին արդիւնքն
եղող քաջաքակրթութիւնն ու աղատա-
մատութիւնը տակաւ առ տակաւ մաւա-
նել սկսան Տաճկաստանի մէջ, զոր անձ-
կանօք ողջանեց Հայ հասարակութիւնը
մարդկային ընկերութեան նոր մկում տը-
ւող այս երկու բեւեռականութիւնները,
եւ ըստ այնմ ժամանակ նոր ջանք նոր
ըստաւ, եւ իրաւ: Վասն զի մեր Աղջին
վերջին անկումին մինչեւ Թանշէմանէ հաս-
տատութեան օրը՝ եւ այն օրէն մինչեւ
հիմա եղած ժամանակի միջոցը այնչափ

տարբեր է համեմատութեամբ իրարու,
որուն սուսդութեանը համոզուելու հա-
մար ժամանակի՝ այս միջոյներուն վրայ
գիսող աչք մուղղելը կարի բաւական
է:

Ժամանակ նոր՝ ըսմինք, այս՝ ըսած-
նիս ապացոյցի չկարօտիր, քանզի անցե-
լոյն անադորութիւնը՝ զոր ահիւ կը յի-
շենք, կենդանի վկայէ դեռ ըսածնուս
ճշմարտութեանը համոզուելու, վկայ՝
պատմաւթեանց էջերուն մէջ, վկայ՝ զայն
յիշող մոտաց մէջ, որով հարկաւ ժամա-
նակ նոր էր. ինչու որ անցելցն անա-
զողութեան աղդեցութիւնը արդէն
տկարացած էր: Զանք նոր ըսմինք. եւ
այս ալքնատկան էր, քանզի հարստա-
հարութիւնէ, բռնութենէ եւ անիրաւու-
թիւնէ ձանցրոցող եւ ժամանակին բեր-
մամիրը ասնցմէ աղատող ժողովարդ մը՝
որ իր անցեալէն բնու օգուտ մը քաջած
չէ, վաւթով կընթանայ հարկաւ այն
ըստատու աստղին ետեւէն, որ եր փըր-
կութեան միակ առաջնորդն է:

Այս նոր ժամանակին եւ նոր ջանից
անմիջական արդիւնք եղան վարժարան-
ները, եւ պէտք էր առ ըւլար, վասն զի աղգ

մը դէպ ՚ի քաղաքակրթութիւն առաջնորդող միջոցները վարժարաններն են գլխաւորաբարը, որովհետեւ տղայ մը հոն կուսանի թէ ի՞նչ է մարդկութիւնը, ի՞նչ է աշխարհ, ի՞նչ է քաղաքակրթութիւնը, եւայն, եւայն:

Դիտենք ուրեմն թէ մեր վարժարանները վարժարան կոչուելու յատկութիւններն ունեն:

Այս կէտը չբացառաբանած սա կը խօսավունինք որ մեր այս յօդաւածը ումանց ծանր պիտի թուի, ուսկայն մեր սկզբքունքն է անաշխատ թեամբ խօսելով ընդհանուրին շահը վնասուել:

Վարժարան կամ դպրոց բառին բնական առամասիք վարժարաններու ոչ նիւթական կողմութիւնները կիմացուին, ոչ անոնց մէջ հաւաքուած տղայոց քաղմութիւնը, եւ ոչ ալ զանոնք զօպելու համար՝ գործածուած ահարկութիւնները, այլ վարժարան բառին ֆիզիդական եւ մեքենական նշանակութեամբը այն սկզբունքները կիմացուին, որոնք միայն քաղաքակրթութեան բնական շարժառիթներն են: Այս սկզբունքները՝ եթէ ոչ դվագուին, բայց ընդհանրապէս կը պակսին մեր վարժարաններուն մէջ վասն զի վարժարանի մը գլխաւոր պէտքերն են:

Ա. Վարժարաննեն տարեկան ծախուց հաստատ եկամոււտ:

Բ. Աւշիմ եւ գործառնեայ հոգաբարձութիւն:

Գ. Քարեկարդ տնօրէնութիւն:

Ասոնք վարժարանաց բարեկարգութեան մը յարատեւութեան անհրաժեշտ պէտքերն են:

Այս վարժարանաց յառաջադիմութեան միջոցներն են:

Ա. Ֆիզիդական եւ բարոյական դաստիարակութիւն:

Բ. Դաստիարակութեան միակերպ ընթացք եւ դրութիւն:

Գ. Հմուտութեան անձնուեր դասաւուու:

Ասոնք են ահա վարժարանաց պէտքերը՝ յատկութիւնները եւ նշանակութիւնը, որոնց մով վարժարան մը կրնայ վարժարան կոչուիլ եւ արգիւնաւոր ըլլու:

Կը ցաւիմք ըսելու որ մեր աղջին վարժարանները գլխավին զորի են այս պահանջումներէն. վասն զի ասոնք ոչ հաստատ եկամոււտ ունին, ոչ օրինաւոր հոգաբարձութիւն, ոչ բարեկարդ որը նորէնութիւն, ոչ ֆիզիդական եւ բարոյական դաստիարակութեան հիմնական դրութիւն, ոչ միակերպ ընթացք, եւ որ առաւելն է հմուտ եւ անձնուեր դասաւուու:

Ուրեմն մինչեւ հիմայ վարժարաններու մէջ աշակերտաց տուած հարցաքննութիւնները վեր ՚ի վերոյ են ընդհանրապէս. վասն զի ի՞նչ կոյ, որ ի՞նչ բանի քննութիւն տան. քերականութեան, թուարտնութեան, աշխարհագրութեան, զոնէ ասոնք ալ կստարեալ չեն. վասն զի իրի մը կատարելութիւնը ճանչնալու համար՝ ճանչնողը գոնէ կատարեալ ըրած ըլլալու է այն երը՝ որ ճանչնալու կարուղ ըլլայ: Շատածնիս թէ եւ խիստ է, բայց սա գոնէ ճշմարիտ չէ որ մեր աղջին դասաւունները միաբան չեն տուած դասերնուն մէթուտիննկատմամբ (Երաց աւետալիխուտ սակաւաթիւրացաւութիւն մը):

Եթէ այս կէտը քացարդութեան արժանի է, սանկ ըսենք. հայկարանութեան դասաւունները՝ որոնք տղայոց մայրենի լուղուն սորվեցնելու պաշտօննունին, գլխաւոր խեղճերը տակաւ ևն գիտեր թէ բուն մայրենի լուղուն որ հեղինակութեանց մէջ է, եւ թէ ի՞նչ մէթուուվ սորվեցնելու է զայն աշխարհարտաց. անանկ հայկարանութեան դասաւուններ ունինք, որ ոնկեդարու կտամբուն հայերէն այսինքն՝ թարգման:

չաց լեզուն՝ լեզուին անկումէն մինչեւ
իննեւտասներորդ դարու աղաւազ լե-
զուէն ճշդելու եւ զանազանելու կարո-
ղոթիւնը չունին, ձգէնք իննեւտաս-
ներորդ դարու այս աղաւազ լեզուն
բուն թարդմանչաց կամ ուկեղարու լե-
զուն կարծենին եւ դռնէ երկու տող
բուն հայերէն գրելու կարողոթիւն չու-
նենալին: Ճշմարիտը խօսելով՝ այսչափ
հայկաբանութեան դասաւառներուն մէ-
ջէն հազիւ 2—3 հոգի կը գտնուի հայ-
կաբան կոչուելու:

Հիմա դանիք անաշառ քննութեանց:

Արագիր ընթերցող աղդայինք ան-
շուշտ պիտի նկատեն, որ տարին դռնէ
3—6 անդամ իւրաքանչիւր լրագրաց է-
չեր ըննութեանց նկարազբութիւններ
կում ծանուցումներ ընել ատիպուած են
կամ կընեն. ստկայն այս քննութիւննե-
րը անաշառ են չենք կրնար ըսել. որով-
հետեւ քննութիւն մը անաշառ ըլլալու
համար հրաւիրեալ քննիչները ոչ վար-
ժապետ ըլլալու են եւ ոչ ալ զայն քըն-
նիչները հրաւիրողք դասաւու վարժա-
պետներն ըլլալու են: Աթէ առանի ըլ-
լայ՝ այսինքն քննիչները վարժապետնե-
րըն ըլլան, ինչպէս յայտնի է, քննիչ-
ներուն տուած վկայութիւնը աւելի
կողմանակցութիւն է, քան որչափ անու-
շառութիւն, եւքանի որ արդի ընթաց-
քը այս է, իսկ իշերնիս երբէք չներէր
ըսելու կամ կարօրէն հաւատաւու թէ՝
քննութիւններն անաշառ են:

Այլ յուսանիք որ ինչ ըսել ուղենիւ
կըցանք բացամրել:

Ուրեմն ի նշ կերպով աղէկ կրնայ
համկցուիլ թէ այս ինչ վարժաբանի ա-
շակերտները յառաջադէմ՝ եւ դասա-
ւուները հմուտ ու աշխատաւոր են, ո-
րով եղած քննութիւնը անաշառ ըլլայ,
հետեւետ կերպով ըլլալու է:

Վարժանոց տնօրէնութեան կողմա-
նէ լրագրաց միջոցաւ ծանու ցում ըլլա-

լու է որ այս ինչ օր, այս ինչ թաղի
վարժաբանին, այս ինչ ուսմանը տարե-
կան հարցաքննութիւնը պիտի ըլլայ,
ուր աղաւ են իւրաքանչիւր աստիճա-
նի հմուտ անձինք աղաւութեամբ գա-
լու եւ անաշառ գննելու:

Մենք այս յօդուածը աւելի աղգին
շահը նկատելով հրատարակեցինք, քան
որչափ այլեւայլ գիտումներ ունենալով:

Ամսոյս 24 կիրակի օրը Սալմա Թում-
բուգի թաղին գպրոցին մէջ բաւական
մէծ վէճ մը տեղի ունեցաւ:

Ենթառուս անձկութիւնը չներելուն՝
չենք ուղեր նոյն օրը գպրոցին մէջ պա-
տահած անցքիննիկարագրութիւնն ընել
հոս, սակայն սկիզբէն 'ի վեր միայն ուս
դիտած ենք, որ բարեկարգութեան՝ օ-
րինաւորութեան եւ յառաջադադիմութեան
գէմ արգելքներ յարուցանելու համար
խեղճ եւ միամիտ հասարակութիւնը հը-
ղօր աղջեցութեանց ձեռք խաղալիք եւ-
զած է: Բասանուս գառն փորձը քա-
նիցու տեսած ու պատմութեանց մէջ ալ
կարդացած ենք:

Ահա այս կարգէն էր Սալմա Թում-
բուգի թաղին գպրոցին մէջ պատա-
հածն ալ:

Այս եղելութիւնը հետեւեալ կեր-
պով պատմուած է մեզի:

«Ս.զ ային Սահմանագրութեան
գործադիր յանձնաժողովով յատուկ հրա-
ւիրամբը կիրակի օրը յիշեալ գպրոցը
ներկայ եղան Արժանապատիւ Տ. Բար-
թողինէտ վարդապետն ու Հիւնքեռդ-
պէյնտիեան Տ. Յօհաննէս պատուար-
ժան քահանան, Պալատու թաղականե-
րէն 2—3 հոգի. ուր ներկայ էին նաևւ
Գործադիր յանձնաժողովէն ալ 2—3
պատուական անձինք:

Գպրոցին սրահը լեցող խուռն բազ-
մութիւնը՝ թելադիրներուն տուած գա-

սին համեմատ՝ յանկարծ ոտքի ելլեւ լով յիշեալ վարդապետին եւ քահանա յին անվայել եւ պատույ դպչեիր խօսքեր ուղղել, մինչեւ զանոնք դանակոծելու սպառնալիքներ ալընելով։

Կը ցաւիմք արդարեւ Սալմա թուրուգի թաղեցւոց այդ մասին եպերելի գործքին փրայ, որ իրառւամբ չեն դիտեր եղեր աղդին եւ թաղին օդախն համար անխոնչ աշխատող Արժ։ Հիւնքեարպէյնտիեանի պատիւը պաշտպանել, յարդել զայն եւ մեծարել, եւս եւ թաղին Արժ։ քարողիչը։

Ստուգիւ նախատինք անոնց՝ որ աղդին բարերարներն ու անոր օդախն համար անձնուիրութեամբ աշխատողներուն արժանի եղած յարդանքը չեն ընծայեր։

Խնդիր յայտնի է բաւական ժամանակ՝ ինչ ի վեր Պալատու թաղին մէջ գալրաց մը շնուելու համար պէտք եղած հրամանը ստանալու կ'աշխատուիր։ Սպատագութ կայսեր շնորհիւ հրամանը ստացուեցաւ և շնութիւնն ալ արդէն սկսաւ յառաջ երթալ, սակայն կը տեսնենք որ այսմասին պէտք եղած նպաստը՝ շրահնք կը զլանայ Արդոյ հասարակութիւնը՝ որ ամեն պարագայի մէջ իւր առատաձեռնութիւնը յայտնած է, բայց ժամանակին որարագաւուերը քննեւելուն համար է կարծենք, որ արդոյ աղդայինք կը դժկամակին իրենց յօժարակամ նորաստներն ընելու։

Սյս դժկամակութիւնը ժամանակին պարագաներուն ոյ՝ լով որչափ որ օրինաւոր է, սակայն դործոյն, փափկութիւնը մէկ կողմէն չըներելուն և միւս կողմանէ անհրաժեշտ հարկը տեսնուելուն պարագաւոր կը գանենք Արդոյ հասարակութիւնը այս պարագային մէջ և կը յորդորենք որ չզանան իրենց կարու զութեանը չափ մէյմէկ յօժարակամ նը պաստ չնորհելու։

Ուստի մինչեւ հիմա իրենց նպաստը շնորհող պատուական անձանց՝ իբրև աղդային անհատ և իբրեւ ազգին բերանը, մեր խորին շնորհակալութիւնը կը մատուցանենք, և քաջայոյ ենք որ միւս աղդայինք ալ մասնակից ովհամի ըլլան այս բարեսպաշտական և աղդասիրական գործոյն։

Յաւօք սրտի կը լսենք որ Պոլսոյ թաղեցիներն ամսնք աղգային 75 զըշ։ տարեկան տուրքը տալու դժկամակելէ զատ՝ թաղական խորհրդոց կողմանէ զբուած նամակները ներկայացնողներուն ալ անուանուեց վարմանքները կը գործածեն եղեր, սակայն չենք զիսեր թէ ինչ նկատմամբ է առանկ կընեն։

Այս 75 զըշ ըստը ընդհանուր տրոց գումարը աղգին պիտոյիցը համար պիտի գործածուի. աղգը այսօր բարեկարգուելու համար շատ գումարներու կարուէ. բոյց երբոր հարուստը զլանայ, աղքաղը չտայ, հասարակութիւնը մերժէ, ան ատեն աղգը ինչպիս կընայ բարեկարգուիլ. աս անկարելի է, վասն զի մեր աղգը ու թագաւորութիւն ունի, և ու ալ թագաւորական զանձ մեր աղգը ինչ որ ունի, զայն կազմող անհատներն ունին, եթէ զայն կազմող անհատները տալու ըլլան, ան ատեն աղգն ալ պիտի ունենայ, իսկ եթէ ոչ ուսկից ունենայ։

Թագաւորութիւն ունեցող աղգին անհատներն անգամ իրենց վիճակին նը կատմամբ տարեկան չափաւոր տուրք մը կուտան աղդին։

Հոս մէր Արդոյ հասարակութիւնը իրաւունք մ' ունի ըսելու թէ շատ տուինք բայց փափարէն կամ զրո տեսանք կամ տուածնուս մէկ չորրորդը հազիւ. այս մենք ալ կը վկայենք որ ասանկէ, սակայն ասկէ, ետքինին համար այս գանգատը պիտի չունենանք, վասն զի ըստ Արհմանադրութեան մոից և ելից հաշիւը

ընդհանրութեա պիտի ներկայացուի . ուստի
իւրաքանչիւր ազգային իր կամքը ազգին
ներկայացնելու և իւր ազգային անհաւ-
տական իրաւունքը ապահովելու համար
թող փութայ ժամառաջ 73 դր . տարե-
կան ընդհանուր տուրքը վճարելու , որով
ազգային երեսփոխանութիւնը կազմուե-
լով՝ ազգային օրինաւոր վարչութիւնն
ալ հաստատուի :

Իսկ եթէ այս մարդքը կարողութիւն
չունի հիմա 75 զուրուշ վճարելու , կը-
նայ իր թաղին թաղական խորհուրդին
ներկայացնալով՝ մինչև օր ատեն վճարե-
լուն համար ստորագրութիւն մը տալ ,
որ ազատ է միանգամայն և Ասհմանագ-
րութեան դործաղիր յանձնաժողովոյ
սրոշմամբն իրաւուք ունի ասանկ ընելու :

ԿԵՐՈՒՅՆ ԵՐ ԽԵՐ ԲԱՐԵՀԱՐԴ ԴՊՐԵՄՆԵՐԱ-
ՔԸ ԱՎԱԽՆԱՂ ՀԱՅ ՊԱՎԱԽՆԱՂ

ԱԵՀԱՅԻ Ն ՃԱՄԱՐԵՒԱ ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ՔԱՐԵՐԱՐ

« Դո՞ւ էք եկ աշխարհի լցուը , քաղաք
մը որ լւոնան փայ կեցած է չկրնար
պահուիլ ու ճրագը ձեն վառեր և
գնէր դրաւանի տակ . Հավաս աշտա.
նակի վայ , և լյո իւսայ բոլոր տա.
նը մէջ երդներուն : Անսնի թողլու.
սաւորէ ձեր լցուը մարդոց առաջնն
որ տեսնեն ձեր բարի դործքերը ու
փառաւորեն ձեր Հայրը որ երկինքն
է :

ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Անդուդ բարելարի մը , Պիլան , Մարտաշ ,
Զէյթոն , Հաճին , Կուրուն եւ Մալաթիայի
Դպրոց եւ ընթերցարանաց ձիքնուիրած հինգ
օրինակ Փարիզ սրասուական լրագրին հաշ-
մար , ամեն տեղէ ինչ եւ լիցէ , բայց Հաճի-
նէն ստացուած շնորհակալութեան նամակը
ամեն ճշմարիտ աղջասէրենուն համակրու-
թեանը արժանի տեսնուելուն համար՝ փու-
թացանք Ա . Սաղիսիայ վանուց արժանապաշ-
տիւ Միսրան Ա . Հարց Գիրիմանիկի դպրոցին
Նուիրած մէկ արկղ գրեանց շնորհակալու-
թեամբը եւ մեր խոնութէ տռաջարկութեամ-
բը հանդերձ նամակ մի խրկել մեծ արկել սպատ-
ուական լրագրին՝ վասն հրատարակութիւնն .

թէսլէտ գժբաղդաբար նորա հրատարակութիվ
դեռ տեսնալու պատիւը չունեցանք ալ նէ ,
ուշ չմնալու համոր՝ կշտապենք մեր ձայնը
բարձրացնելով աւետել ամեն տնունց՝ որ կը
ցանկան գտառապական Հայոց մոտաց մշակու-
թիւնը , եւ . շանդահարեւ բոլոր անոնք որ
մասնաւոր ջանք մը ունին Հայ հասարակու-
թիւնը միշտ տղիսութեան մթան մէջ թո-
ղելու :

Թթող ներուի մեզի որ չեմք ուղեր ընթեր-
ցանութիւնը ժողովուրդի մը վրայ ինչ ազգե-
ցութիւն ունենալը տրամաբանելու աս տեղ,
նախ որ մեր տկար կարուրութենէն վեր է .
Եւ հետեւապէս ալ միշտ կը քարոզուի ասի-
կայ մեր ականջներուն, չնորհիւ ազգասէր
հեղինակաց եւ զրագիտաց, չգիտացողները
հրաւիրելով անմահ յիշատակաց արժանի եւ-
ազդիս բարերար Պ. Ն. Մ. Զօրայեանին
աշխատասիրած Ընթերցասիրութիւն անուն
պատուական գրքուկը (ո՞ քանի օրինակ վա-
ճառուեցաւ արդեօք, որ կրկին կրկին տը-
սկագրուելու էր) իմաստասիրելու . ու դառ-
նամք մեր ըսելիքին : Յաւալի սրտիւ տես-
նելով ազգային կեղծրանին վրայ տիրած ան-
հոգութիւնը եւ կեղծրանական Վարչութիւնը
գաւառանկանաց ձայնին ակտոնջ գոցելը (կար-
դայ Արշալուսին՝ դեռ թանաքը թաց 70 կրտ
թուով հրաւարակուած Եշքառուայէն գրք-
ուած նամակը, եւ հիմա ամեն դաւառն ալ
այնաէս եւ տակառին վատթարադյն մեր յոյ-
սը հիմնեցինք մասնաւոր բարերարաց եւ նոր
մերունդին վրայ . ուրախ եմ ըսելու որ աղար-
դիւն ալ չելանք, ընդարձակագունք անցեալ
շաբաթ Մէճմուայի ուղեալ նամակիս թողե-
լով համառօտ մը կըսեմ, Առարկիրցի յարդի
վաճառական մեծարդոյ Մահտեսի կարապետ
աղայ Սաղաթիէլեանի չնորհած հինգ հարիւր
տաս ։ Դահեկանովը ծախու տոնուած երեք-
կին օրինակ Կարօլէնի պատութիւնները
դեռ Գիրմանիկ, Զեյթօն, եւ Համին հաւ-
սուցած չէինք որ բագդ տենեցանք ստանա-
լու Խղմիրտ Բրօրականտայի դպրոցին աշա-
կերտ Ասոկիացի Ասլանեան աղնուատոհմ
Խաչատուր եւ Արաբէկեանց Գէորգ Խաչատր
ու Շահմէքիլեան ազնիւ Պ. Հայրապետին
գրեալ նաևնիները, եւ ՚ի կից նոցա՝ Փարիզ
տպատած փառակազմ Տէլէմաքներէն երկու
օրինակ ու այնքան ալ Հայոց համառօտ պատ-
մութիւն, բաղանքի որ աւելիորդ համար-

ուիր՝ եթէ անոնց (նումակնելը) անողակաս հարենք հոս :

« Մեծաւ ուրախաւթեամբ ընկազանք ձեր միրանիշ նամակը . անկեղծարտը կըսենք , որ արժանի չենք ան գովեատներուն՝ զրու ձեր նամակին մէջ շարեր էք մեզի համար : Ա ասն զի ինչուան այս օրու տակաւին ապդու գուռ ծառայութիւն չի կրցանք ընել Աղդին . . . ապահով եմք որ եթէ . . . Ազգեր , նուռ բարեացը վրայ խորհովներ եւ աշխատ տողներ հետզհետէ շատնան , անշուշտ Տաճ . կաստանի ներափ գաւառներուն Հայ թը . նակչաց մտային լուսաւորութիւնն ապատառ պիտի ըլլան ուսմուռքը եւ գիտութիւնը ծաղկեցնելով անոնց մէջ , վասն զի արդէն բաւական աղեկ ճանչուած է որ առանց լուսաւորութեան աղդին մէջ բան մըյառաջ չերթար , առ այժմ գժբաղդաբար այսպիսի անձեր խիստ Քիջեն եւ ահա այս է պատ ճառը որ ազգովին յառաջադիմութիւնն կը պակսի մեր մէջ : Յոյսերնիս մեծ է նա խախնամութեան վրայ , որ թշուառ ազգեր , նուռ վիճակին վրայ գթութեամբ պիտի նայի , եւ զայն իւր արժանաւոր վիճակին պիտի հասցունէ : Այն գթութեան արժա նի Հայերը , որոնք վերջերս կրած հարաւա . հարութիւններս լոլոր աշխարհի ծառ նօթացան եւ մորդիութեան գթասիրութիւնը իրենց վրայ գառոցոցին , եթէ կըր թութեամբ , ուսմամբ լուսաւորուին , կըր նան ապագային մէջ բարերջանիկ ըլլալ . աղգասէրք անոնց մասւորական յառաջա դիմութեանը համար որ եւ իցէ օդնութիւնն ներ անշուշտ պակստ չափափի ընեն . . . ըստ ձեր ինդրոյ երեք հատ աշխարհաբառ . Տէլէմաք գաղղիսկան փաստայով խրկեցինք առ ձեզ որ Գիրմանիկի . Զէյթունի եւ Համ ճիմի ընթերցարանաց հասցունէք , շատ ցաւ եղաւ մեզ որ վերոյիշեալ գրքերէն զատ ու ըիշ կարեւոր գրքեր չկրցեր էինք իրկել , առ այժմ գապրոցի մէջ գտնուելովնիս այս չափին ձեռնհաս եղանք բայց . ժամանակինք ճեղածք ակած ակած անուն . ձեռքերն ակած ակած անուն . մէջ գլխաւորաբար էրկու կարեւոր կետէր կը նկատուին , առաջին նօրատակի ովտանես :

» վալւոնեան ֆռ . 5 : Գամապաթ Շահումեան ֆռ . 10 : Գումար ֆռ . քառասուն եւ երեք :

» Խպմիր 6.յուլիս Խաչպատ Ասլանէան :

1863 Դեսր Ասլանէան Սոսէիլուն :

(Մատուցեալ հետեւալ լուսունուն)

ԸՆԴՀԱՅՈՒԹԻՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒՄՆԱՍՏՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԽԱՑ

ԱՐ Բ Կ . ՊՕԼԻՍ

(Ըստուականութեան և Վերջ : Տես Բիւ 23

Ահա հոս կը վերջանայ ամեն բան և կարծեմք թէ այս կերպով ընտրուած յանձնաժողով մը նորէլուն կամ անձնանու անուանելու անտեղին չ և ոչ աւ ինքնահանութիւն կը համարուի . և միանգամայն կը յորդորեմք որ այդ յանձնաժողովը զինք օրինաւոր ճանչցնել տալու զիտաւորութեամբ ՚ի զուր չաշխատի , վասն զի ետքը ասոր ծայրը ամօթալից կատակի մը կելլէ ու իրեն յանդկնութիւնը անպատճի չժողովիր :

Առ այժմ խօսքերնիս վերջացնելով կը բաղձանք որ օրինաւոր ժողով մը կազմուելուն՝ նոր խնամակալաց ընտրութեան մասին արժանաւոր անձանց քը ու արտիք . որպէս զի պէտք եղածները աղջկ կերպով տնօրինութիւն և վախճախ մը տրուի այն ապարդիւն վէճերու ու գըժանութեանց որոնց հետեւանքը դառն է և վաստակար . մէր գժբաղդ աղգին մէջ մինչև ցարդ շատ տեսակ ընկերութիւններ եկած են զանազան նպատակներով կազմուած . բայց ցաւալի է որ շատերը անհետացած են սոյն օրինակ թշնամնեթեանց և նաև նույն կատաղութեան զըհուելով . թէև չեմք կընար ըսել որ անոնք ամէնքն ալ միննայն կարեւորութիւնը ունէին . վասն զի ընկերութիւնները աղջի մը յառաջադիմութեան պատճառները կը սեպուին ըստ որում անոնց մէջ գլխաւորաբար երկու կարեւոր կետէր կը նկատուին , առաջին նօրատակի ովտանես :

բութիւն՝ որ մտախոչ ընտրութեամբ կորոշուի. Երկրորդ՝ անոր անմիջական գործադրութիւնը և ասոնք պէտք է ընդհանուրի հաւանութեամբ հիմնուած օրէնքի մը սահմանին տակ փակուածըլլուն. որովհետև օրէնքը ինչպէս ուրիշ ձեռնարկութեանց՝ նոյնպէս ընկերութիւններու հաստատութեան անզրգուելի խարիսխն է. ամէն եղծմանքներ ու անկարգութիւններ կարգիլէ և նեղքին վեճելու էական պատճառները կը բառնայ.

Հոյ այս առթիւ կը փութամք՝ մեր անկեղծ զգացմանքները նուիրել Հայկակեան բարենպատակ ընկերութեան որ վերայիշեալ ընթացքով կը յառաջադիմէ, և որուն բարելքները կը վայելէ այս որ համազգի մանկուին. և վստահ ենք որ թւումնափառաց ընկերութիւնն ալ ազգայնոց ձեռնուութիւնն ըածայերուած և հայթայթած փոքրիկ գումարը իւր օգտական նախատակին ծառայեցնելով նոյն արժանաւորութիւնը ու բաղդը կունենաց:

Բարենու և Թեշեան

Պ. Բարի՛ւող քեւէանի այս ըսածներէն՝ ինչպէս յայսնի կը տեսնուի, ընկերութեան պատույն և Պ. Ստենապետի դէմ բաւական վիրաւորումներ և անպատճութիւններ եղած են և թէ Պ. Ատենապետը ամենայն անձնուիրութեամբ ախատած է ընկերութեան օգտին համար, ուկայն եթէ ներուի մէզ կուղեւիք հոյ երկու խօսքը ընկէլ:

Պատմութիւնները ինչպէս որ կը ցուցնեն, աղջի մը սանկման պատճառները զանազան են. բայց սակայն առանց ամենն ակներեց աղջի մը ներքին անմիաբանութիւնն է. կարի կը զարմանանք մեր աղջայիններաւն՝ որ իւրաքանչիւրն ալ աղջամեր ախաղասը կը կրեն ու ամենուրեք աղջափափռութիւն կը քարոզեն. բայց և այսպէս շատ անգամ իրենց մէջ անմիաբան են. չենք գիտեր թէ աղջամիրութիւն ըսերով մէր աղջայինք. վե-

րացեալ բառի մը լոկ յեղեղումը կիմունան արդեօք :

Մենք մեր աղջին արդի վիճակը շատ գէշ կղգանք, այս գէշութենէն ազատելու համար՝ աղջին մէջ եղած այլեայլ շահերը իրար միացնելու ենք :

ԻԼՏԵԿՈՆՑԱ

Տես թիւ 22

ՖՐԱՆ. • Քառասունը չորս տարի է որ այս պաշտօնին մէջն եմ, դէռ. եւ ոչ ընծայ մը ընդունած եմ, ուստի կը ներէք ձեր ուկիմներն ալ չեմ կրնար ընդունիլ, սյրի եմ, երեք զտակ ունիմ, երեքն ալ ինծի կարօտ չեն, եւ այս պաշտօնիս մէջ վաստկածս ինծի շատ է քիչ չէ: Եթէ բարերարութիւն ընել կուզէք, ես ձեղի կերպը կը ցուցնեմ: Չեզ այս բանափի մը ուեղ ունիմ, ուր թեթեւ յանցանիներու համար՝ խիստ հօրերու բռնութեամբը բանուարկուած դեռահաս աղջիներ պիսի տեսնեք, ուրուք իմ օգնութենէս ուրիշ միսիթարութիւն չունին: Անոնց ըրէք ձեր օգնութիւնը, տէք, անոնք մարդափախութեան ու կորեցութեան արժանի են, քանզի աշխարհիս վրայ հօրմէն մերժուած ու բանապետամբ թշուառութեանը ողբոց եւ որդասուաց մասնուած աղջիկ զաւկնէ մը թշուառ մարդկայ: Երթամբ, տեսնեմ, աղջիկդ արթընցանձէ (Խաչէ բնապային սենեակը կը նոնէ:)

ՄԱՅ. • Ի՞նչ խօսքեր, ի՞նչ զգացում, եւ ի՞նչ աղդուութեամբ կը խօսի: Մարդկային նկատումներ, վշտացեալ անձնումիւնութիւն, պատույ ամբարտաւան հարանաւոյ ձայնը, միամօր աղջիկ զաւկի մը դէմ: զիս ի՞նչ անգիթութեան մղեցիք: Այս տիսուր բնուկարանկ տեսնելում պէս, աղջիկս իսպատ մերժելու մորիս

յամառ հաստատութիւնը ինչպէս մէկէն անհետ եղաւ : Ամուսնոյս պատկերն անդամ այս սոսկալի պատերուն վրայ կախուած տեսնելը զիս կը դողացնէ , եւ կարծես թէ իլուէկոնտային դէմ ըրած չափազանց խստութիւնս կը յանդիմանէ . (Քուսէ լու) աննման Մաթիլուէ , դուն կենդանի չես , կատաղութիւնս , անդըթիւնս քեզ սպաննեցին , բայց անտանելի խղճի խայթեր ինէ քու մահուանդ վրէմն կ'առնեն . եւ մինչեւ գերեզման զիս պիտի տանջեն : (Կէնդանագրին ժողովորի ճը Գրայ Հեյնայ) :

ՏԵՍԱՐԱՆ Գ

Ի.Տ.ԷԿՈՆՏԱՆ. ԳՐԱՆՉԵՍԳԱՎ և Կայուն :

ՖՐԱՆ . (Թ.Ի.Յ. ճառած.) Եկուր որդեակ եկուր , քաջալերուէ , հայրդ քեզ աեռնել կ'փափսաքի :

Ի.Տ.Տ . (Գ.Հ.Շ. ինձնարհեցուցած , և աշուրները գետինը միւանցուային ժողովն է ու գայ) չորս տարի ետքը . . . ան . . . :

ՖՐԱՆ . Ա.Հ.Հաւասիկ , տէր . . . աղջիկըդ . . . :

ՄԱՐ . (Ուստի հելլէ , իլուէկոնտային Հրայ չընայի , ան մշջին որ իլուէկոնտա ալ աշուրները անոր նայելու էլ քէցինէ : Երիւան ալ սաստիկ իւրդուկ էլ ցնցուին . և երիւան ալ ցաւագին չայնով էլ էնալէն : Մարդեղը շարուածի պէս ժողով անուանին Հրայ Հեյնայ , Բայց աղջիանը էլ նայի : Իլուէկոնտան երես յեւուցներուն քջ էլ ծծածիէ : Մրանէ էստան երիւանին քջ ուշը հայնած , յատից մեան դէմով էլ դիւէ : Թիէ ճը լուս-թիւն :)

Ի.Տ.Տ . (Ս.անձին) Որչափ նիհարցեր , որչափ տկարցեր է :

ՄԱՐ . (Ս.անձին հաղիւ ուստի էլլէւ հընալով) Թշուառ զաւակ որչափ փոխուեր է . . . Ո՞վ կրնայ ըսելթէ իլուէկոնտան է :

ՖՐԱՆ . Իլուէկոնտան , աղջիկս , մի վախնար , քեզի վաս ընելու համար եկած չէ . . . Հայրդ է . . . դուն ալ տէր

աղջիանդ ողբալի վիճակը տեսա , կարեկից եղիք , զաւակդ է , միմիթարէ . . . երարու վատահ եղիք . . . Ասուուած իմ գուն իմ եռանդուն աղօթքներուս ձայնը լսեցիր (Դարձական հելլէ) :

(Շաբաթական հելլէ)

ԾՍ.ՆՈՒՑՄՈՒՆՔ

ՄԻԼՎԻՅ ԲԵԼԼԻՔՈ

ԲԱՆՏՔ ԻՄ

ԹԱՐԳՄԱՆ ԵՍ.Յ

ՄԵԾԱՐԳՈՅՑ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ Ս.Ի.ԹԻՒՃԵԱՆ

ՍԻԼՎԻՅ ԲԵԼԼԻՔՈ ԽՄԱԼԱԾԵՍՅՆ այս ընտիր գործը՝ որ զմայլելով կը կարդան լեզուագէտք անոր բնագիրը , Մասիս պատուական լրագրոյ Մեծարգոյ Խմբագիրը գեղեցիկ ու գողտը հայերէն աշխարհասի թարգմանեց :

Աս գեղեցիկ դրբին մէջի վեհ իմաստներն ու բարոյական սկզբունքները շատ մեծ օգուտուներ ունին Հայ բանասիրաց եւ թէ ամէն աստիճանի մարդոց եւ պատանեկաց կրնայ շատ օգտակար ըլլալ : Կը ծախսուի Մերճանը գրավաճառ Մարգարեան Յարութիւն աղային խանոթը եւ բոլոր Հայ գրավաճառացքով :

Վին 20 դրէ :

Կը ծանուցանենք արգոյ հասարակութեան որ Ալիէնսայի Միմիթարէւանց տպարամէն ելած ուսումնական զըրեւը կը գտնուին օրագրոյս գրասենեակը :

ԽՄԲԱ.ԳՐՈՒԹԵԱՄԲ

ՄԻԼՎԱՆ Մ. ՀԱՅ ԳԱՓԱՄՄԱՃԵԱՆ
ԵՒ

ՏՆՈՐԵՆՈՒԹԵԱՄԲ

Պ. ԲՈՐԹՈՒՆԲԱԼԵԱՆԻ

Կ. ՊՈՂԻՍ ԻՄԱՄ ԱԱԼԻ ԽԵՂԻ